

Պ Ա Յ Ս Ա Կ Ա Ն

ՎԵՐՎՈՆ ԲՈՎՐՈՏՈՆԻՆԵՍ ԺՊՊՈՒՄՆԵՐ\*

Յետապայ ուսումնասիրութեան լաւագոյն հասկացողութեան եւ Բազրատունեան՝ Պարսեց տերութեան վերջին ժամանակներէն մինչեւ Թափարութեան վերահաստատումը՝ Հայոց պատմութեան մէջ խաղացած նշանաւոր գերին լուսաւորման համար, օգտակար համարեցայ կանխաւ անոնց հին պատմութեան վրայ սկսնարի մը ձգել եւ այն՝ կարեւոր վկայութիւններով հաստատուած եւ քննադատօրէն ճշդուած՝ ճիշդագրութեան ձեւի տակ, որ Բիւզանդական պատմութեան ալ գուցէ կրնայ նպաստել: Կը յուսամ թէ կարեւոր բան մը աչքես չէ վրիպած:

Անցերորդ գարու վերջերն յաւաճ գարմանիչ կերպով Բազրատունեաց վրայ շատ քիչ խօսք կ'ըլլայ Հոյ պատմութեան մէջ: Իմ գիտածս ճիշտ համաձայն այդ զարմին մինչեւ այն տարն յիշուած ներկայացուցիչներն հետեւեալներն են:

«Իշխան թագապայ՝ իշխանութեանն աւպետութեան, կը յիշէ Ազաթանգղոս (Վնենտ. էջ 596) այն իշխաններու թուոյն մէջ, որոնք Ս. Գրիգորի ուղեկցեցան, երբ Անարիա կ'երթար ձեռնադրուելու: Դմանային Հոյ «Թագապի սուրբն», Տրդատ թագապային հետ կայսեր քաջոջ աւագանւոյն դասին մէջ է (Ազաթ. 650): Երկու ազգանք ալ Անգղ տակն եւ Բարգպետութեան իշխաններէն ետքը անմիջապէս կը կարգուի. սեռ իմ՝ Eranšahr գրածս, էջ 165 եւ յլ.:

Բուրդար Բազրատունի, Աստիսանի, Մազթեթայ թագաւորն դէմ գնուած պատերազմին մէջ՝ Վաշէ սպարապետին նիգակակիցներէն մին, Խոսրով Բ. ի ժամանակ. Փաւս. Բուզ. Գ. քլ. Ի. էջ 17:

Բուրդար մը (նոյնը), «Մեծ իշխանն սպարապետութեան, կը յիշուի այն իշխաններու հետ, որոնք Ներսէս կաթողիկոսի ուղեկից եղան, երբ ձեռնադրուելու կ'երթար Անարիա: Փաւս. Գ. քլ. Գ. էջ 72. Ազաթանգղոսի նման Հոյ ալ Բարգպետութեան մեծ իշխանէն՝ Հոյք՝ անմիջապէս ետքը կու գայ Բազրատունին:

Մանուէլ Մամիկոնեան Պապ թագաւորի կրտսեր որդւոյն անշախհաս Առաջարկին հետ կ'ամուսնացնէ՝ զգուստ սուրբին՝ Բուրդարունոյ ի Սպիթ գաւառէ, որ Թագաւորն թագակալն էր լեւ էին ի բնէ ազգին թագաւորութեան արշակունջի Փաւս. Ե. քլ. ԽԳ (Մ. 382ին): Քանի որ Բուրդարով ճեղքն անունն է որ կը կրկնուի միշտ:

\* Աստիկայ յօդուածս Պրոֆ. Մարկուարտի հայոց Պատմութեան վերաբերեալ ուսումնասիրութեանց երկրորդ մասն է. գերմանացի ընտիրք Osteuropäische und ostasiatische Streifzüge ուսումնասիրութեան շրջորդ Exkursus կը կազմէ (էջք 391-465) գոր յարգ. Աւստրիականց մասնաւորակէս «Հանդէսի նամար հիմնապէս քաղաքներու նամութիւնն ունեցու. որպէս ենք որ Նորոթիւննք պիտի կարծեմք հաղորդել մեր ընթացողներուն:

ՆՄԱ. ՀԱՆԳ.

անեակ առմամբ այս բոլոր իշխաններն ալ անանուն են: Որովհետեւ Փասաւոս ամենէն վերջը յիշուած Ապպարին՝ անուն մը չի տար. միւս կողմանէ սակայն այդ անձը աւանց անուան շէր կրնար մնալ պատմութեան մէջ, կեցիք Մովսէս զայն կը մտնուի յետնադարեան համայնեան հարկատուին արձանի՝ Սահլ (Գ. ԽԱ, էջ 231, ԽԳ. 234) եւ զայն Պարսկա-Հայաստանի թագաւոր Խոսրով Գ. ի սպարապետ կրճէ, Գ. ԽԿ-ԽԶ, ԽԱԱ.

Տէրց, իշխան Բազրատունեաց, Եղիշէ, էջ 160, հմտ. 127, Ղ. Փարպեցի էջ 67 (Տի. 1904).

Սահլ Աղեթ, Բազրատունեաց տէրը, սպարապետ հայերէն՝ Մամիկոնեաց իշխանն եւ Հայոց սպարապետն Վահանէն, 481ին մարտապետութեան իշխանութիւնը կ'ընդունի. Ղ. Փ. էջ 121, 122, 125-129, 134 եւ 482ին կ'իյնայ Ղ. էջ 135, 141:

Սղոնդիւր սուրբ յերեւան կու գայ այն պիտուականաց մէջ, որոնք Եպիսկոպոսաց հետ ի միասին Բարգէն կաթողիկոսի սիրողական նամակը հրատարակեցին Կաւստի 18րդ տարին (506/7) Գիրք Թղթոց 42:

Ասոնցմէ զատ կարծեմ թէ Բազրատունիներ կը յիշուին նաեւ 539ին. վրանցի Աբետարուններու (այսպէս կարգաւ Աբետարուն) հօր եւ բաղմունքամ ճեղքու, որ ինքզինքը ի սկզբան պատրաստ ջուրցոց հոռմակաւ Սիտաս զօրավարն միանալու (καί οί τών 'Αβηταρων [կարգաւ 'Αβηταρων]) καλουμένων γένου, μέγα τε δυν και πηλανάθρωτου, προσωρειν 78λε Αρσινου. Pers. II, 3, p. 160, 7-9), բայց վերջէն անյաւաղ միջազգայնորով՝ Հռոմեացոց թշնամոյն կողմէ ձեռնեցաւ, միայն ապետութեան իշխանութիւնը կրնայ հասկցուիլ, այսինքն Սպիթ մէջ Բազրատունեաց ժառանգական իշխանութիւնը: Եւ թէ Սպիթ գաւառը Բազրատունեաց շէրտար քերթին՝ Բարբրդի հետ, Յուստինիանոս ժամանակ Հռոմեացոց ձեռքն էր բորբոքին բացայայտ կ'իմանանք Պրոկոպիոսէն De aedif. III, 4, p. 253, 15

Չ. գարու պատմութեան ամենեւին Հոյ աղբեր շուններ, Սերեոսի Պատմութեանը, որ կը սկսի Ամբրդ Գ. ի գահընկեցութեամբը եւ Խոսրով Բ. ի գահակալութեամբը, վերտարն լոյս կը ծագի պատմութեան մէջ:

1. Սմբատ Բազրատունի՝ կայսեր (Մարկի) Թրակիայի համար սահմանուած 1000 սպասակներ կը տանի, Սեր. 53. դաւաւորութեան մը գրուի յամի 590 Theophyl. Sim. 3, 8, 6 (Σουπάτωσ): Սեր. 54, հմտ. Lebeau-St. Martin 10, 284 յլ., ի սկզբան որդեգիր կայսեր՝ Սպիթիկ աշտարակու էր գաւառապետուի. Սեր. 55. Խոսրով թագաւորէն Արկանից մարզանց կը կարգուի. Սեր. 59-62. կը նուաճէ Տապարատունը, Սեր. 63, Խոսրովի ութերորդ տարին արքունիք կը կանչուի (596,97), Հայաստան կ'երթայ, Սեր. 64, ութ տարի Արկանից մարզապետութիւն կ'ընէ:

Արքունիք կը կանչուի եւ Խոսրով-Հնունք կ'անուանուի, Բուշանաց դէմ կը ղեկուի եւ կը յաղթէ անոնց, սակայն իր բանակը կը շարժուի

# ՃԻՒՂԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԱՐԱՏՈՒՆԵԱՑ Զ ՂԱՐՈՒ ՍԿԻՋՔԸՆ ՄԻՆՉԵՒ Թ ՂԱՐՈՒ ԿԷՍԸ

## Մանուկ

Ամբաստանապետ Բաղդասարյան, Խաչատուր-Շահապետ  
4. Շահապետ Վարդանիսյան 20000 + 616/17 1)

Աշխատատեղ (Ա.) Սահման

Պատկեր 594/95 2)

## Մանուկ Մարտիրոսյան

Վարդանիսյան Ա. Զավենիական Խաչատուր  
Էջմիածնից 3)

Էջմիածնից

Վարդան-Աստված 2 4)

## Գրասրահ

Ամբաստանապետ Բաղդասարյան, Խաչատուր-Շահապետ  
Համահայտարար Կ Քարապետ 6)

Ամբաստանապետ Բաղդասարյան, Տեղ Գրասրահից  
Ինչպե՛ս 2 այստեղ 2 5)

## Աշխատանքի ծրագրի 6)

Ամբաստանապետ Բաղդասարյան, Խաչատուր-Շահապետ  
Համահայտարար Կ Քարապետ 6)

Աշխատանքի Կ Քարապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 686-688 7)

Վարդանիսյան Բ. Խաչատուր-Շահապետ  
Գրեթե 8) 698Է յարապետ

Ամբաստանապետ Բաղդասարյան, Խաչատուր-Շահապետ  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Ամբաստանապետ (Գ.) Շահապետյան  
Վարդանիսյան Բ. 705 Կրեթե 8)

Ամբաստանապետ (Գ.) Կրեթե Բ. Խաչատուր-Շահապետից  
Ինչպե՛ս 2 այստեղ 705 8)

Թուրքերէն (616/16), ՍՅբ. 64—66: Սմբատ նոր բանակ մը կը գումարէ, Բուշանաց Էփեփարեան թագաւորին կը յաղթէ եւ կ'աներ Տոխարոստայիը, գուռը կը հրահրուի, ՍՅբ. 66—68: Տէրութեան երրորդ նահապարհն է, կը նահապահէ Տիգրանին Սինդիան 616ին, ՍՅբ. 121, 123. Ստ. Առողիկ էջ 95—6 (տպ. Ս. Պետր.)։ Կը մեանի Խորրովի ՉՅրդ տարին (616/17), ՍՅբ. 68 եւ Գորգոփա գաւառին Գարիւնը գիւղը կը թաղուի։

2. ՍՅբ. 56.

3. Մասառուկ Խոսրովի (596ին), ՍՅբ. 63, Զարթովս—Խոսրով արտոնն կ'ընդունի 616/17, ՍՅբ. 67/8: Կաւառ Բ.էն Լայոց մարզպան կը կարգուի, ՍՅբ. 97, սոհնապարտ կը մնայ Արաբաստանին իշխանին Խոսրով—Որմիզի եւ անոր սրբույն Ռոստոմի, նմանապէս Մթէժ Գնուէրին, ՍՅբ. 101/2. Ռոստոմի եղբոր Գարեքրպեանն իր սրիներով՝ Տարն կը փակէ եւ անկէ առ կայր ի կառահարի նուպարն, Լեւանկի դէժ կը գաւաճանէ 635ին եւ Ափրիկէ կ'արտորի, ՍՅբ. 102, Լեւանկը մասշնորէն յառւել կ'երգուընցնէ իր սրիին՝ Եւ կանչէ Ապիտը եւ իր նահիկին ստորձանին մէջ հաստատէ, ՍՅբ. 108 (641ին), Կաստանդին Լեւանկի երգորդին՝ Թեոդորոս Ռշտունեայ ազաւանայ վրայ կը կատարէ զայս, ՍՅբ. 114: Կահիկին ստորձանին մէջ կը հաստատուի 645/46, Տուր կը փակէ, ՍՅբ. 115, Կիւրապաղաւ եւ իշխան Լայոց կ'անուանուի, բայց զեռ տուչութիւնը շխատրուած կը մեանէ եւ Գարիւնքի մէջ կը թաղուի Տորը պէս, ՍՅբ. 116:

4. ՍՅբ. 98. Քրիստափոր կամ Ռուդիկոսը «բազում խառնութիւն յուգիաց եւ արկ սուր ի մէջ ընդ Ապսեան (Վարապրոց) եւ ընդ Եղարկ իւր շարահատութեամբ», Այս եղբայրը չի կենար նոյնացուի Սմբատ Ապսեանի՝ մեծ Սմբատ Խոսրով—Շուռմիի սրբույն եւ Մանուէլ Մաղխարոսի փեսային հետ, ՍՅբ. 136, որ շքաբաղն Սմբատ Խոսրով—Շուռմիի թոռ նկատուելու էր, տես թ. 6: Գուցէ սակայն կրնայ նոյնացուիլ Վարապ—Սահակայ՝ Սմբատ Բագրատունեայ Տորը հետ, ՍՅբ. 117, տես թ. 5:

5. Երբ Իսմայէլացիք 643ին Արժափը բերդը պաշարեցին, բերդարեւելքը Գարիւնը Սմբատ Բագրատունեայ Վարապ—Սահակայ սրբույն մարդ զրկեցին օգնութիւն խնդրուաւ Տամար, ՍՅբ. 117:

«Խորա յառաջնում» ամի իշխանութեանն եւ ի քան եւ հինգ ամի Կաստանդին կայսր, որ էր Թոռն Լեւանկի, սկսաւ զորս գումարել ի վերայ աշխարհին Լայոց իշխանն Տաճկաց (Մուսիս)։ Ազդ եղև առ Թագաւորս Կաստանդին բանն եւ հրամայէր զգրավարին, որ ի կողմանս Կիլիկիացոց՝ ելանն ընդգէմ նոցա։ Ընկենայր եւ գիշեանն Թէոփորոս սիշխանութենէն լիսն նեղութեանն, զոր արար առ զորավարն Պառկոպիս, եւ փոխանկ զորս կացուցանէր զՍմբատ ոմն ի սոհմե Բագրատունեաց, եւ աւաքէր ընդ զորավարն իւրում։ Գրէր եւ առ Թեոփորոս Ռշտունեի, որ յառաջն իշխանն էր, եւ առ՝ Ե՛լ ընդ մեզ ի պատերազմ՝ զօրք որ ընդ ձեռամբ ըս է, եւ ոչ կամեաց նա ելանել։

Գրէ զարձեալ երկրորդ անգամ. 'Եթէ ոչ ելցես ընդ մեզ ի վերայ հինիս, ի զառնալն մերում պարեն՝ ընջնացուք գտուռք զայ զառահատոհ մեմբէ, Որոյ երկուցեալ ի սպառնալանցն՝ հանդերձը զգրի իւր զվարդ երթալ ընդ իշխանին Սմբատայ եւ տայր հրաման նեղութիւն առնել սրբիւրեացն եւ միարանիլ ընդ թշնամեացն։ Որոյ երթեալ առ զորավարն Եւանց չուեցին ի կողմանս Ասորոց եւ անցին ընդ գոմն (հնչոյրա) Կրիստայ։ Եւ մասուցեալ սրբույն Թեոդորոսի առ զգրավարն՝ խնդրէր զինքն կարգել պահապան նուստարջացն եւ նորս հրամայեալ նմա պահել զեկոս զամոյն։

Եւ երբեւ բախեցին ընդ միմեանս պատերազմաւ, եւ անկան յերկողուց կողմանցն հարուածք, զարձեալ զօրացան զօրքն Տաճկաց, եւ փախստական արարին զգուռոցն Եւանց յաւոր մեծի շքաթունն Ջատիկ։ Երբեւ ետես որդին Թեոդորոսի անցանիւր յայնկոյս գետոցն, եւ հասանալ կորեաց զարս կամջին, զի մի պարեացին փախստեալքն։ Եւ նոցա ի մէջ արարեալ զզօրն Եւանց՝ զմանս գաւազէժ առնէին, եւ օմանք զերման փախստայ յաշխարհն Եւանց։ Եւ յայնժհետէ լքաւ սիրտ արքային Եւանց, զի գիտաց թէ՛ ի Տեառնէ եւ խոտորումն իշխանութեան նորս, եւ ոչ եւս յառել էլաննել ի վերայ Իսմայէլի։

Իսկ իշխանն Իսմայէլի զրէ հրովարտակ յաշխարհն Լայոց՝ 'Եթէ ոչ հարկեմք ինձ, եւ ոչ անկիւր ընդ լծով նուստայութեան իմոյ, ի սուր սուսերի մաշեցին զամենեանս, Յայնժամ ժողովեալք ի միասին գահնայայտեան Լայոց՝ Կերրեւ շինող (եկեղեցւոյն) սրբոյն Գրիգորի, եւ իշխանը եւ նախարարը աշխարհին, յաննին կայան հարկել բառութեան Իսմայէլացոյն։ Երոց խնդրեալ պատանդս տային երկուս ի նախաբարացն Լայոց զՏրիգոր ի Մամիկոնեան ամանէ, եւ զՍմբատ ի Բարատունի տանէ։ Եւ տարեալ զնոսա առ իշխանն Տաճկաց Մուսիս, հատին ի վերայ աշխարհին Լայոց հարկն 500 գահակայն ի միում ամի հասուցանել նոցա, եւ անհրկող մնալ ի բնակութիւնս իւրեանց։

Իսկ յերկրորդում ամի իշխանութեանն (662/3) Մուսիս կրէ զԳրիգոր եւ զՍմբատ, որ էին պատանդք ի գրանու արքունի, եւ տայր Գրիգորի զպատիւ իշխանութեանն Լայոց, եւ առաքէր զնոսա բազում մեծամասնք յաշխարհն Լայոց, եւ եղև բազում խաղաղութիւն յաւուրս նորս իշխանութեանն, Ղեւնդ, ԳԼ. Գ, էջ 31—34:

Ապէ կ'աւանտ Ստ. Առողիկ էջ 122:

Առաջինայ պատմութիւն տեղիս անցիւ ժամանակագրական վերկայաներ սեղի։ Արդէն Մուսիէի առաջին տարին, որ կոտանարէն ՉՅրդ տարւոյն համազօր կը գրուի, չի համանայնիւր, լիսն զի Մուսիէի առաջին տարին էի՞մ. 41րդ տարին (6 Մայիս 661—24 Ապրիլ 662) կ'իկնայ, սինչդեռ Կաստանդին 25րդ տարին 666ին կը համապատասխանէ։ Պրոկոպիսի յառաջին զօրավարին Մարքոսցայիէր զով կրած պարտութիւնը, որուն յանցանքը Թեոդորոս Ռշտունեայ կը վերագրեն Յոյնք, Կաստանդին մտասաններորդ տարինէ (651/52) յա-

